

Ուրիշ իրականութիւն մ'ալ. շատ մը ճարտար կամ եռանդուն գործաւորներ հետամուտ են հիմայ աւելցնել իրենց շահերը աշխատելով ոչ միայն Տէրութեան գործատուններուն մէջ, այլ առանձին իրենց հաշուին:

Ճշմարիտ է որ Տէրութեան գործաւորաց թոշակները բարձր չեն. աղէկ վրճարում ունեցողները անոնք են որ կ'աշխատին ձեռագործներու, ծխախոտի և լուցկիներու վրայ: Նաւարաններու գործաւորները կը շահին ամենախիղճ օրական մը. առանձնական ճարտարարուեստը կը վճարէ լաւ. ուրեմն աւելի շահաւէտ պիտի ըլլար յանձնել այս աշխատութիւնները առանձնական ճարտարարուեստի:

ԱՆՏԵ ԼԵՍԻ յօդուածէ մը:

«Էքզոմոխար ֆրանկսգ»



### Ա Շ Ո Ւ Շ Ա Յ Ի Կ Ն Ի Ք Ը

#### ԱՌ ՀԱՆԻԿԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ

Բանավէճը՝ հայ մամուլին մէջ՝ ընդհանրապէս՝ երկու շրջան ունի:

Առաջինին մէջ փաստեր կը ներկայացուին, երկրորդին մէջ՝ ճառեր առաքելութեանց մասին:

Մեր փափագը ըլլալով զրական բարքերու նրբացումը՝ առաջին շրջանը պիտի շանցնինք, — աւելի զոչ անկեղծութեամբ գործելէ քան անկեղծութեան ո՞ մասին գրելէ:

Եթէ ուզէինք ալ սակայն՝ պիտի չկարենայինք մեր ընդդիմախօսը եսասիրութեամբ ամբաստանել, որովհետեւ նա իր անձնական զիտը չէ բնաւ որ կը պաշտպանէ, այլ հիններու կարծիք մը:

Հ. Ն. Ակինեան իր ընթերցողներուն սխալ լուր մը հաղորդած ըլլալով, այն է թէ Վրաստանի մէջ Ե. դարուն մէկ թագաւոր գոյութիւն ունէր, փութացինք ուղիւ ծանուցանել, իր սխալը սակայն յառաջ կու գար Brossetի Histoire de la

Georgie գործոյն ընդարձակութենէն, երկու ստուար հաստորներ՝ որուն ամէն կողմը ընականաբար չէր կրնար կարգացած ըլլալ մեր սիրելի ընդդիմախօսը:

Բայց իր այդ վրէպակը նպատակ մ'ունէր. անկարելի ցուցնել մեր այն ենթադրութիւնը՝ որուն համեմատ Ե. դարուն Արծիւզ Քարթլի կ'իշխէր, իսկ Աշուշա կախէթու. ենթադրութիւն մը որ կը ներշնչուէր Աշուշայի կնքոյն Փիրիարսես Իվերոն փարիսեղոն մակագրէն, զոր կը կարգանք Բոյնայիս Վրաց կարիսեղաց (կախէթ անուան հնագոյն ձեւ), անկարելի ըլլալով Քարիսեղոն և Գուգարցի հասկնալ, ինչպէս կ'ընէին ցարդ գիտնականք՝ (բայց յաճախ հարցականով մը նոր մեկնութեան մը հարկը մատնաճշելով)՝ քանի որ Գուգարք բառը ոչ իբրեւ յունարէն (Γωγαργή) և ոչ իբրեւ հայերէն կրնար փարիսեղոն գրուիլ:

Գիտութեան վարպետները ընդհանրապէս նուազ վստահ կ'ըլլան իրենց կարծիքին վրայ՝ քան աշակերտողները: Հ. Ն. Ակինեան իբր ճշմարտութիւն ջանաց ներկայացնել այն կարծիքը՝ որ լուրջ կասկածներ կը ներշնչէր իւր բուն տէրերուն:

Ամէն որ ազատ է ենթադրութիւն մը հաւանական համարելու կամ անտեղի, բայց ներելի չէ այսպէս յայտարարել զայն պատմական սխալի մը վրայ հիմնուած, ինչպէս կ'ընէր մեր յարգող ընդդիմախօսը. «Ե՛ դարուն ի Վիրս (հայ և վիր) պատմագիրք մէկ թագաւոր կը ճանչնան»:

Անցնինք ընտելեան խնդրոյն. — Վրաստանի մէջ մէկ թագաւոր գոյութիւն ունէր Գ. Ե. դարուն:

Հակառակը ապացուցանելու համար՝ հետագայ փաստերը բերինք:

1. Գ. դարուն Միհրան Քարթլի վրայ կը թագաւորէ, իսկ իր Ռէվ որդին «règne sur le Cakhet et sur le Coukhet et réside à Oudjarma» (Brosset, II, 621):

2. Ե. դարուն Վախթանգ Գուրգասալ

Քարթլի վրայ կը թագաւորէ, իսկ Միհրան և Փրիգոլ «régnaient sur le Coukhet» Brosset, անդ)։

3. Երբ Վրաստանի վրայ Արձիւզ կը թագաւորէ, Կորին Աշոշայի զրան եպիսկոպոսին վրայ խօսելով կ'ըսէ. «եպիսկոպոս կացեալ տանն արքունականին»։

4. Ե. դարուն Վախթանգի թագաւորած ժամանակ Աշոշա իրմէն շատ մեծ զեբ ունի իբր վարիչ Վրաստանի։

5. Վրաց արքունիքը երկու ճիւղ ունէր, Միհրանի և Ռէվի. Աշուշան այս ցեղէն ըլլալով Ռէվի ընտանեաց իրաւունքները պէտք է վայելէր, այն է երկրորդական զահու իրաւունքը։ — Յարգոյ յօղուածագիրը Աշուշայի ծագման մասին մեր ըրած ապացուցութիւնն ընդունելով հանգրծ՝ խոյս կու տայ անկից յստաջ եկած հետեւութիւնն։

Տեսնենք թէ այս փաստերուն հանդէպ ինչ կը կանգնէ մեր սիրելի ընդդիմախօսը։

Պրոսսէի վկայութիւններուն տակ տագնապած, և չկարենալով ազատութեան ս' և է ելք մը գտնել, նա կ'աորակէ թէ այդ վկայութիւնները առնուած են այն համառոտութիւնէն՝ զոր ժամանակագրական կարգով զրած է Պրոսսէ Վրաց պատմագիրներու թարգմանութեան ետեւը։ Պրոսսէն չէր կարող մեզ հասոյց մը պատճառելու կանխամտածութիւնն ունենալ և կուսակցական ձգտումով՝ իր պարբերութիւններն յորինել այնպէս որ յարգոյ յուսածագիրը անկարող ըլլար զիմա և ունէր «le titre de roi vivant même de son père»։

Այսպէս Տարեգրիները կ'ըսեն. 1. Վրաց Միհրան թագաւորի ժամանակ Ռիվ որդին կը նստէր իր Սողոմէ կնոջ հետ Ուշարմա և ունէր «le titre de roi vivant même de son père»։ Ահա Միհրան ու Ռիվ, կրկին թագաւորներ. մեր յարգոյ ընդդիմախօսը չկարենալով խոյս տալ այս վկայութիւնէն՝ իրեւ հակառակ փաստ մը կ'աւելցնէ թէ «Ռիվ միշտ միաբան հօրը հետ կը գործէր», ինչ որ գովելի յատուկութիւն մ'է, բաւական պատճառ մը չէ սակայն՝ Ռիվը զահէն զրկելու. «Ռիվ և Սողոմէ յուշարմա կը նստէին բայց ոչ իրբեւ ոչոյն թագաւոր»։ միաբան էր նա կամ ստորակարգեալ՝ ուրիշ թագաւորի մը՝ իրաւագիտական մանրամասնութիւններ որ չեն կրնար թագաւորաց թիւը նուազեցնել։

Այսպէս Տարեգրիները կ'ըսեն.

1. Վրաց Միհրան թագաւորի ժամանակ Ռիվ որդին կը նստէր իր Սողոմէ կնոջ հետ Ուշարմա և ունէր «le titre de roi vivant même de son père»։

Ահա Միհրան ու Ռիվ, կրկին թագաւորներ. մեր յարգոյ ընդդիմախօսը չկարենալով խոյս տալ այս վկայութիւնէն՝ իրեւ հակառակ փաստ մը կ'աւելցնէ թէ «Ռիվ միշտ միաբան հօրը հետ կը գործէր», ինչ որ գովելի յատուկութիւն մ'է, բաւական պատճառ մը չէ սակայն՝ Ռիվը զահէն զրկելու. «Ռիվ և Սողոմէ յուշարմա կը նստէին բայց ոչ իրբեւ ոչոյն թագաւոր»։ միաբան էր նա կամ ստորակարգեալ՝ ուրիշ թագաւորի մը՝ իրաւագիտական մանրամասնութիւններ որ չեն կրնար թագաւորաց թիւը նուազեցնել։

1. Պրոսսէ կատարած է արդէն շատ աշխատութիւններ — վկայութիւններ և ղեկներ համաժամել, լուսաբանել զանոնք իրարմով և աշխարհագրութեամբ, յետոյ վերջական երգացութիւնը նշանակել՝ աղբիւրներուն հետ — աշխատութիւններ զոր հարկ չէինք համարել կրկնել. մենք նշանակած ենք Պրոսսէի հատորն և էջ ուր վերջիչեալ վկայութիւնները կան, ուստի նաև անկարելի է ըմբռնել «աղբիւրները ճիշտ նշանակելու» զիտողութիւնը։ Պրոսսէի զործը անխախտ Histoire de la Géorgie կամ Վրաց Տարեգրիներ (որովհետև այս է իր բովանդակութիւնը) ընդհանուր անունով կոչելնիս առիթ մը չէր կրնար տալ անտեսելու՝ մեր կողմներուն քով կանգնած թուական ցուցումները։

Չենք զարմանար սակայն եթէ մեր թուանշաններն ալ վկայութեանց բազմին հանդիպած ըլլան... տեսութիւնէ վրեպած... Թէպէտ յօղուածնիս՝ Պրոսսէի զործին չափ ընդարձակ չէր։

2. Ուշարմա՝ մայրաքաղաքն էր. բայց ծագրական պիտի ըլլար կործնել թէ անոր վրայ միայն կ'ընէր Վրաստանի երկրորդական ճիւղը և ոչ զոնէ շրջակայ զատուներուն, Կախէթու վրայ. ինչպէս անտղի պիտի ըլլար Միհրան վրայ միայն թագաւոր նկատել Պարթևներ, Բաց աստի, Կախէթու և Կուխէթի տերութիւնը Ռիվի ընտանիքի կալուածատիրական իրաւունքը կը ներկայանայ վրաց պատմութեան մէջ և Պրոսսէ ղեկներու և վկայութեան մերձեցումն է, որ իրաւոր վերայիչեալ խօսեցրէր կը բանաձէլ։

3. Տեսնենք յօղուածագրին ստորկութիւնը. Ա.—Երբ մեռաւ Միհրան, գանձ քարճարացա Բախուր որդի՞ն, սակայն չայլ ո՛չ տային քաղաքը, զի կամեին զորդի ցատեթ Տրգատայ (այս է զորդի արքայորդոյն Ռիվի) քաղաքընցանէ, (Ջուանջըր էջ 69—70), Բախուր Պարսից և Յունաց թագաւորներու խորհրդով Ռիվի կնոջ և որդուց այսպիսի զիբ կը զրէ. Որչոյք յի ճատեթ ապք

Յարգոյ յօղուածագիրը կ'ըսէ. «Տարե-  
գիրք Ռեվի մաշը պատմելով կը կցեն  
պարզապէս. ընդունած էր le titre de roi  
vivant même de son père»:

Պարզապէս! Բայց այդ իսկ է ամբողջ  
հարցը: Կախարդական բառ մը չէ այդ՝ որ  
խնդրոյն էութիւնը կարենայ փոխել: Վրա-  
ցի Տարեգիրները մեր կարծիքը պարզա-  
պէս հաստատած ըլլալուն համար՝ հակա-  
ռակած չեն ըլլար անոր: Եւ մենք իսկ ու-  
րիշ ոչինչ չէինք ուզիք ապացուցանել...  
այլ, պարզապէս, թէ Ռեվ ունէր «le ti-  
tre de roi vivant même de son père»:



Սնուշա:

Միարեւ, ուրոյն և պարզապէս բառեր  
ցրուելը՝ բաւական ճարտարութիւն մը չէ  
վկայութեանց տպաւորութիւնը մեղմացնե-  
լու համար:

Բակուրի (Բաճարոս) ոչ ինքրեցեմ ճարտարա-  
բիւն: Եւ ես նոցա զկուիտի և կայոյց իշխան (eristaw)  
Ռեշայ (Roustaw). (Ջուանշէր 70, Hist. de la  
Géorgie, p. 133) այսպէս Բաճարս եղաւ միւսնեան  
տէր, և որ շարունակուեցաւ մինչև Քաղաւորութեան  
բարձուիլը: (Հանգեմ էջ 298):

Մեր յօղուածագիրը հոս չէ դիտած՝ որ վէճը ո՛չ եթէ  
Վրաստանի երկրորդական զաւու մասին էր, այլ առայ-  
նոյճ. Բօթի բնաւորը սոսձգութիւններ սկսած էր ընել  
և կ'ուզէր ստալին դիրքը զրտակ Հայոց օգնութեամբ,  
որովհետեւ կ'ուզէին նոյն իսկ Բաճարսը արզիւն Քաղա-  
ւորիէ և Բակուր իր երեսանց մէջ էր յոյն և պարսիկ  
արքայից օգնութեամբ իր ցեղը նկատել տալու իր օ-  
րինաւոր տէր Վրաստանի բուն զաւուս:

Արքունական զիշուար տան մղած կ'ուզէ՝ ո՛չ եթէ եր-  
կրորդական զաւու մը կրտսեան դէմ էր, այլ Ռեվի փա-  
ռառնէլ ընտանիքին. այսպէս Վախրեթ, Բակուրի ցե-

2. Յարգոյ յօղուածագիրն ալ կը խոս-  
տովանի թէ «Տարեգիրք կը պատմեն թէ  
իւր (Վախրեթանքի) կենդանութեան ժամա-  
նակ իւր հնգամեայ որդին Քաղաւոր պը-  
սակեց և 7 խնամակալ մեծամեծաց յանձ-  
նելով նստեցուց յՈւշարմայ»:

Ուրեմն երկրորդական զաւը պահպա-  
նելու սովորոյթը այնքան արմատացած  
էր՝ որ հնգամեայ որդին անզամ Ուշար-  
մայի վրայ Քաղաւոր կը պսակուի՝ առան-  
ձին խնամակալներու տակ:

3. Զ. դարուն ալ, Վրաց Տարեգիրքը  
Բակուր անուամբ Քաղաւոր մը կը ճանչ-  
նան, իսկ Բուզանդացիք՝ ուրիշ մը «Գուր-  
գէն Վրաց Քաղաւորը. — այս իրողութիւ-  
նը որ մեզ նպաստաւոր է յօղուածագիրը  
կը ջանայ հակառակ ցոյց տալ, այն պատ-  
ճառաւ որ Պրոսէ Գուրգէնը Վրաց Տարե-  
գիրներուն մէջ չգտնելով՝ չուզիք զայն  
Վրաստանի Քաղաւոր ճանչնալ:

Բայց յօղուածագիրն ինքնին է որ այ-  
լուր կ'ըսէ (էջ 292):

«Ընդհանրապէս խոհեմութեան չէ հե-  
տեւիլ կէտ առ կէտ Տարեգիրքը — (յօղուա-  
ծագիրը ռիսակալ կը թուի անոնց դէմ)  
ինչպէս կը վարուի Բրոսէ հոս և այլուր  
— և արձամարձել երբ մէկն հակառակի  
անոնց»:

Ճիշտ այստեղ Պրոսէ Բուզանդացի մա-  
տենագիրները կ'արհամարհէ Վրաց տա-

դէն, ինքն անձամբ իր Գաշի որդին Ուշարմայի վրայ  
Քաղաւոր կը պսակէ: Ուստի Բակուրի հրամանագիրը  
ցոյց կու տայ միայն՝ թէ արքունական ընտանեաց երկու  
ծիւղերու մէջ կ'որն մը կար և կը ջանային երբեմն իրա-  
րու իրատունը շորթել, բայց պատմելով վարչական կազ-  
մակերպութեան գրութիւնը, Վախրեթի և իր Գաշի որդ-  
ւոյն միտմանակ զաւակաւութիւնը ցոյց կու տայ թէ  
յօղուածագիրը ո՛րքան «վստահաբար» կը մուրի երբ կ'ը-  
սէ թէ Վրաստանի մէջ միակ Քաղաւոր մ'ըջիած է՝ բուզ-  
եակ Բակուրի՝ «մինչև Քաղաւորութեան բարձուիլը»:

Բ. — Մինչև Գաշի Ուշարմայ կը նստէր՝ Կախեթի  
վրայ ոչ թէ Քաղաւոր կ'ըջիէր, այլ Démètre, eristhaw  
de Cakhet et Coukhet»:

Այս խօսքը բաւական ոյժ պիտի ունենար, եթէ Գաշի  
արքայիկը ետք ինամակալներու ներքեւ ըլլար, ուստի  
ուրիշ բան չէր բայց եթէ անուն մը, մեակամեթիւն մը,  
տէրութեան աւանդական մեւը պահպանուելու համար գոր-

րեզորոց լուսիքան պատճառաւ. բայց այս անգամ՝ բացառաբար՝ յօղուածագիրը կը միաբանի իր հետ՝ քանի որ երբորդի մը ղէմ պաշտպանուելու հարկը կայ:

Սակայն եթէ ընդունինք որ այդ թագաւոր Գուրգէնը Գուգարքի բոցաշյս մ'էր, աւելի եւս հաւանական կը դառնայ մեր կարծիքը քանի որ Աշուշա եւս ճիշտ նոյն պաշտօնը կը զբաւէր, — որովհետեւ երբէք

ծածուած, իրականին մէջ՝ մենամեծ իշխաններն էին իր վրայ թագաւորոյ: Եւ զարմանալի չէ եթէ ստոնցմէ մին եղած է նաեւ Կախէթու տէրը. ամենէն անբնական և անհաւանական կարծեք պիտի ըլլար համարել՝ թէ իր ժառանգական իրաւունքը չէ կրցած պահպանել այն պարագային՝ երբ ամէն ոք ճշգրիտակութիւն ձեռք կը բերէր մանուկ արքային վրայ, թագաւորութեան անունը միայն յանձնելով Վախթանգի որդւոյն: Բայց Դիմետրի ճարտարութիւնը որով կրցած է զէթ իր կալուածատիրական իրաւունքը վրկել (չնքն զգետր սակայն ինչ չափով) կարող չէ երբէք Վրաստանի պատմական մէջէն Ե. դարու կրկին թագաւորները (Վախթանգ և Դաւիթ) հաւանել մի անգամով:

Գ. — Տարեգրիտները կ'ունեն «Mirian et Grigol, descendants de Rew, fils du même roi; ils possédaient le Coukhet et vivaient dans la ville forte de Rousthaw»: Թողածագիրը կ'ունէ թէ «Մեհրան կամ Գրիգոր չէին թագաւոր, այլ ժառանգորդ թագաւորութեան ըստ Բակուրի տառն զրոյն»: — Ի հարկէ անոնք չէին թագաւոր... Վրաստանի բուն զաւուր վրայ, ուր բազմած իր Վախթանգ, այլ Կախէթու: Փարձի թագաւորութեան «ժառանգորդ» ըլլանին ցոյց կու տայ արդէն թէ անոնք Կախէթու վրայ կը թագաւորէին, որովհետեւ տեսանք որ բռն զանա ժառանգն է որ երկրորդական աթոռին վրայ կը բազմի: Վախթանգ թագաւորն ինքնին՝ անգլաակ՝ պատերազմէ առաջ իր գաւազնը Մեհրանի կը կտակէ եթէ ողջ չդառնայ պատերազմէն: Ուստի յարաբերութիւնները բարեկամական էին և ո'չ մէկ պատճառ կայ սովորութեան հակառակ զորժուած զէպ մը երթագրելու: Եւ այդ պատճառաւ չէ՛ որ Վախթանգը՝ երբ Դաւիթ որդին կ'առնենայ «ինձամակալ» ներու զրուսիւնը կը ստեղծէ պաշտօնակառութիւնը զգալի չընելու համար: Միեւն ճամբր սակայն ամենեւեկ կարեւորութիւն չունի Մեհրանի թագաւորած ըլլալը կամ ոչ, և մեր ապացոյցութիւնը ո'չ մէկ ֆոսս կը կրէ եթէ զանոնք ստակական իշխան ալ նկատենք. — Մեհրան կամ Դաւիթ, բաւական է որ Ե. դարու երկու թագաւոր կային ի Վիրս:

Դ. — Կախէթ անունը, ըստ Պրոսէի, առաջին անգամ զորժուածն է արաբացի մատենագիր մը Cakhit ձեռով. վրացի մատենագիրներուն մէջ կը սկսի աւելի ուշ. սակայն ըստ Վրաց ասանդութեան՝ ծագած է Փարթլուսի Ե որդիներէն միոյն Կախտի անունէն, — Այս սեղանութիւնը Հանդէս Ամսթրախի յօդուածագիրը ըստ հա-

տարակուսի ենթարկած չենք Աշուշայի՝ Գուգարքի տէր մ'եւս ըլլալը:

Թողուածագիրը զանց ըրած է պատասխանել

1. Կրիան ղէմ որ Աշուշայի տունը ասարքունականն կ'անուանէ:
2. Փարպեցւոյ ղէմ, որ Աշուշայի մեծագոյն պաշտօն կու տայ քան Վախթանգի:
3. Խորենացւոյ ղէմ՝ որ Ռեմ վարքաւ

անական կը տեսնէ կարծել թէ «արաբական արքաւանաց ժամանակ կուլուած ըլլայ Աղունդից աշխարհին այս մասը՝ այսպէս Կախէթ, ինչպէս Հայոց Ռոստակց գաւառը»: Ինք վրացեղէնի յոյնակիի վերջաւորութիւն մ'է և իրեն ճամբապատասխանողներ ունի Կախիք, Սոխիք անուան մէջ, ճետաւարս չէր կարող Արաբիայէն բերուած ըլլալ: Քարթլի և Կախտի երբ եղբայր նշանակուիլը՝ ցոյց է միանգամայն անոր ազգայնութեան և հնութեան, Սովորական քաղաքութիւն մը չէ անուան մը արաբական ծագող կամ առանց զէթ՝ առոր նշանակութիւնը մեկնելու:

Ե. — Հնգական բացատրութիւն մը «Աշուշա չէր կարող Յազկերտին թուղթիք ուղարկել ինքզինց անպատեծ Կարեղոնի բոցան անուանելով՝ յօդուածագիրը հարկ եղած բոլոր հանդիսաւորութեամբ վերուժման ենթարկելով՝ անհաւանական կը գտնէ յունարէն կնիք մը ուղարկել Յազկերտի... Իրաւագրական մասն ալ զանց չընելու համար՝ կարող էր քննութեան անուն նաեւ թէ այդպիսի գործ մը սրբան արժանի կարող էր նկատուիլ պատուհասի...»

Թողուածագիրը կ'ենթադրէ թէ յունարէն կնիք մը Յուանց տեղապահութեան ժամանակ կարելի էր, և այս ուղութեամբ կ'ընէ իր քննութիւնները:

Ընդհակառակ մեծք չենք կարծիք թէ հարկ ըլլայ սպանել տեղութեանց յեղաշրջուելուն միայն կնիք մը յօրինելու համար:

Վասակ Պարսից տիրապետութեան տակ էր. բայց նամակներ կ'ուղարկէր Յունաց թագաւորին իր սեփական կնիքով. Երջուկայ բուրք քրիստոնէայեան ապագին և յոյւր Քիզուղդինն էր. Աշուշա նոյն զիջքի մէջ էր Վրաց նկատմամբ՝ ինչ որ Վասակ Հայոց: Ու ինչը կրնայ սուելի անտեղի ըլլալ՝ ցան մտածել թէ հարկ է այս ինչ տեղութեան հպատակ ըլլալ նոյն տեղութեան պատկանող ո' և է անձի հետ թղթակցելու համար. . . Հարկատուութեան օրէնքը չէ՛ զօրք բնաւ կնիքի մասին:

Զ. — Թողուածագիրը Ուշա անունը սխալագրութիւն մը կը նկատէ, որովհետեւ Խորաքանդակ է մակագիրը, Թոմսագէտը կը ստեղծակցնէ թէ «Աշ» գրիտուն համար սեղ կայ կնիքին վրայ, և յետոյ ժամանակը դիտումը չունի միայն ցրեք մաշցնելու այլ ո' և է նիւթ. ուստի խորացանդակի քրջակայ անհասարակութիւնը հարթելով, կ'եղծանի գրութիւնը:

յն սերած դնելով զԱշուշա՝ կախէթու տէրութեան ժառանգ կ'ընէ զայն:

Ամենէն հետաքրքրական երեւոյթը սա- կայն՝ զոր կ'ուզէինք անդրադարձնել մեր սիրելի ընդդիմախօսի գրութեանց մէջ այն է՝ որ ղէպերը առանձինն առանձինն կ'ըն- դունի, բայց երբէք հաւաքարար:

Այսպէս վկայութեանց առջեւ գտնուած պահուն՝ կ'ընդունի որ Միհրան և Ռէվ, վախթանգ և Դաչի, միաժամանակ թա- գաւորած են, բայց եզրակացութեան ե- կած ժամանակ կը յայտարարէ դարձեալ առանց հակասութեան առջեւ երկիւղի ո՛ր և է նշան ցոյց տալու:

«Վստահ կերպով կը յայտարարեմ թէ անոնք (հայ և վիր մատենագիրք) մեկ քա- գատր կը յիշենո՞ւ:

Թուարանական ճշմարտութիւն մը պէտք է ուրանալ ըսելու համար թէ Միհրան Մցխեթի վրայ կը թագաւորէր, իսկ Ռէվ՝ Ռւնարմայի, բայց... Վրաստանի մէջ մէկ թագաւոր կար: Գուժարի սխալ մը, պար- զպահ:

Եզրակացութեան ժամանակ յօդու- ծափըը զՂաջած կ'երեւնայ իր նախորդ գրածներուն վրայ և զանոնք ի վերջոյ կը մերժէ:

Մեր նպատակն էր ցոյց տալ թէ կը սխալի, մէկ թագաւոր դնելով ի վրաս- տան Ե դարուն, իսկ թէ որքան վստահու- րեամբ, այդ մեզ չի հետաքրքրեր, — թէպէտ ամենէն վստահաւորները այս տեսակի վրիպակներն ըլլան:

Նոյնպէս գիտական կարեւորութիւն չու- նին իր յայտարարութիւնները. աւելի գոհ կ'ըլլայինք եթէ հայ և վրացի պատմիչ- ներն ընէին զանոնք:

Հայոց թուականի չզոյութիւնն ալ՝ մին- չեւ թ դար՝ չափազանց վստահաբար յայ- տարարուած էր. բայց կարծենք թէ ըն- թեբցողի վստահութիւնը կապ չունի միշտ զրոգիին հետ:

Յօդուածագիրը դաճութեամբ կը յիշէ թէ մեր նախորդ փաստերը սթեբիւս շա- տերը մոլորցուցած են արդէն: Պէտք է ըսենք՝ արդիւնքը ամբողջապէս չսեփակա-

նելու համար՝ թէ ընդդիմախօսը մեծապէս աշխատակցած է մեզ՝ իր յօդուածներու կիսովը հերքելով ինչ որ ըսած է միւս կէսին մէջ:

Այս խղիւղըր առիթ տուաւ մեզ Աշու- շայի անձնաւորութեան մասին նոր քննու- թիւններ կատարելու, և անդրադառնալու նոր եղելութիւններ որ աւելի հաւանակա- նութիւն մը կ'աւելցնեն Աշուշայի կնքոյն մակագրութեան տուած մեր մեկնութեանը:

Հ. Կ. Տ. ՍԱՆՅԱՆ

## ԿԱՐՆՈՅ ԳԻՒՂԵՐԸ

ՀԱՆՍԱՊԱՐԱՆԻ ՏԻՇԱՏԱԿՆԵՐԷՆ

Հայոց Նազակետը իւր Տիդագրին մէջ կը գրէ. « Ի դաշտին կարնոյ սփռեալ են իբրեւ հարիւր քսան զեօզ »: Օսմանեան պաշտօնական Տետրը՝ ամբողջ կարնոյ կու- սակալութեան մէջ (ուր կը պարունակուին Երզնկա և Պայէշլիս գաւառները) կը նշա- նակէ 20 գաւառակներ, 69 գիւղախում- բեր, և 2617 գիւղեր: Հարկաւ աստի կրնանք գուշակել, որ կարին՝ ամենէն բազմաթիւ գաւառն ըլլալով՝ բազմաթիւ ալ պիտի ունենայ գիւղեր: Մեզ համար աւելի կարեւորութիւն ունեցողն է գա- ւառիս մէջ գտնուած հայ բնակչօք գիւղե- ըր, որոնք կը համարուին զրեաթէ վաթ- սունի չափ:

Առաջին տեղին ունի Ըյրձա, 105 տը- նուոր բնակչօք: Ընդհանրապէս տարուան երեք եղանակներուն մէջ միշտ Պարսկաս- տանէն և Տրապիզոնէն եկող կարաւաններ կ'անցնին աստի կարին երթալու: Ունի ընդարձակ ախոռներ. ուր ուղտերու երա- մակներ ամէն օր կը հանգչին իրենց բե- րած շաքարի, քաֆէի, քարիւղի և կեր- պաններու հակերովը: Նշանաւոր են ի- րեն երեք պարսպապատ հանքային ջեր- մուկներուն տաազանները, ուր ամառնա- յին եղանակաց սկիզբները և մանաւանդ